

վարելու համար շատ համբերութիւն,
մեծ երկայնամտութիւն, ու սաստիկ
արթնութիւն պէտք է. իսկ աս կա-
տարելութիւնները բոլոր մէկ անձի
մը վրայ խիստ դժուար կը գտնուին,
թէպէտ և ուրիշ կողմանէ շատ խե-
լացի ու կարող մարդ ըլլայ:

Թէ իրերավարժ ոճը և թէ հա-
մայնավարժը բանեցրնելու համար
քիչ մը ծախք կ'երթայ. վասն զի տը-
ղոց ամէն պէտք եղած բաները միա-
կերպ ու նման պիտի ըլլան. ինչպէս
գրքեր, սև տախտակներ, հեռագիր-
ներ, աշխարհացոյցներ և այլն: Իայց
երբոր դպրոցին յառաջադիմութիւնը
ուզէ մէկը, հարկաւ քիչ մը աւելի
ծախք ընելը յանձն պիտի առնէ:

Հիմա թէ որ մեր ազգին վարժա-
պետներուն հարցրնենք թէ ձեր բա-
նեցուցածը որ ոճն է, ամէնքն ալ
կ'ըսեն թէ համայնավարժն է. բայց
ճշմարիտ չէ ըսածնին. վասն զի կամ
առանձնավարժ ոճն է իրենցը, կամ
այնպիսի անկատար համայնավարժ ոճ
մը որ առանձնավարժին ամէն պակա-
սութիւնները ունի:

Դիժաղական բան է երբոր վար-
պետ մը միտքը դնէ թէ իր դպրոցին
մէջ համայնավարժ ոճը կը բանեցը-
նէ, երբոր ան դպրոցին մէջ հարիւր
տղու համար մէկ թուաբանական
տախտակ մը միայն կայ. երբոր տը-
ղոց գրասեղանները ետևէ ետև շա-
րուած են, ու տղաքը մէկմէկու առ-
ջև նստած, որով չկրնար արթնու-
թիւն ընել վարպետը անոնց վրայ.
Երբոր տղաքը ձեռուրնին մէյմէկ
գիրք առած՝ օրն 'ի բուն տեղերնին
նստած՝ իբր թէ կը կարդան. երբոր
դպրոցին մէջ հաստատուն ու անփո-
փոխ կարգ մը կանոն մը չկայ:

Ի՞նչ ընդհանուր տեղեկութիւնները
տալէն ետքը՝ համայնավարժ ոճը ա-
ռաջ տանելու համար ինչ կերպեր
որ հոս պիտի գնենք՝ յուսանք որ դիւ-
րաւ հասկըցուին, ու օգուտները ա-
ւելի ճանչցուին:

Ղեմարան լուսնայից:

ՀԱՄԱՏԱՆ քաղաքը երևելի ձե-
մարան մը կար՝ որուն առջի կանոնը
աս էր. “ Ի՞նչ ձեմարանիս անձինքը
շատ մտածեն, քիչ գրեն, ու որչափ
որ կարելի է՝ քիչ խօսին ”. ասոր հա-
մար Լուսնայից ձեմարան կ'ըսուէր,
և Պարսկաստանի ամէն իմաստուն-
ները կը փափաքէին անոր ընկեր գը-
րուելու: Օ էպ անունով իմաստուն
մարդ մը, որ լուութեան վրայ գիրք
մը շինած էր, լսելով թէ աս ձեմա-
րանի անձանց մէկը պակսեր է, մէկէն
վազեց համատան գնաց, ու ձեմա-
րանին դռնապանին տոմսակ մը տա-
լով՝ աղաչեց որ նախագահին տանի.
մէջը աս բանս գրած էր. “ Օ էպը
խոնարհութեամբ կ'աղաչէ որ զինքն
ալ ձեմարանի ընկեր գրէք ”:

Դռնապանն ալ կ'առնէ կը տանի
տոմսակը. բայց Օ էպէն առաջ ուրիշ
մը եկեր գրուէր է եղեր, որով ընկե-
րաց թիւը լցուէր է: Նախագահն ու
ձեմականք գիտնալով թէ ինչ գիտուն
մարդ է Օ էպը, և շատախօսներու ալ
ինչպէս թշնամի է, շատ ցաւեցան աս
բանիս վրայ. նախագահն ալ չէր գի-
տեր թէ ինչպէս չէ ըսէ այնպիսի մար-
դուն: Ա երջապէս ասանկ բան մը կը
մտածէ. դաւաթին մէջ ինչուան բե-
րանը ջուր լեցրնել կուտայ, այնպէս
որ մէկ կաթիլ մ'ալ առնելու տեղ
չիմնար. Օ էպը ներս կը կանչէ, ու ա-
ռանց բան մը ըսելու կը ցուցնէ ա-
նոր ան դաւաթը: Օ էպ մէկէն կ'ի-
մանայ թէ ձեմականաց թիւը լցուէր
է ու իրեն տեղ չէ մնացած. բայց ա-
ռանց տրտմելու կը նայի որ ինքն ալ
օրինակով մը բացատրէ թէ մէկ անձ
մը աւելի ըլլալով՝ ձեմարանին փրաս-
չիտար. գետինը վարդի թերթ մը կը
տեսնէ, կը ծռի կ'առնէ ու զգուշու-
թեամբ ջրին վրայ կը դնէ, առանց
կաթիլ մըն ալ դուրս թափելու: —

Ըստ խելացի պատասխանին վրայ ամենքը կը զարմանան, ու ծափ զարնելով Օ կ'պը ձեմարանին ընկեր կը գրեն, և ձեմականաց ցանկը առջևը կը դնեն որ ըստ կարգի իր անունն ալ մէջը ստորագրէ: Ընունը կը գրէ. բայց սովորութիւն մ'ալ կայ եղեր որ ձեմարանի ընկեր գրուողները ձեմականաց կարճ շնորհակալութի մը կ'ընեն եղեր: Օ կ'պը առանց բան մը խօսելու գրքին լուսանցքին մէջ թուանշանով կը գրէ հարիւր (100) ձեմարանի ընկերաց թիւը, անոր ալ առջևը կը դնէ զրոյ (0100) տակն ալ կը գրէ, « Այ կ'աւելնայ ոչ կը պակսի », Կախազահն ալ ասոր խոնարհութիւր տեսնելով՝ մէկէն հարիւր (100) գրելն ետև առջևը մէկ կը դնէ (1100) ու տակը կը գրէ, « Տասը անգամ կ'աւելնայ »:

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻԲ

ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Սեր ո գրին հնչմանը վրայ:

Սեր լեզուին պէս պատուական ու ճոխ լեզուի մը յատկութիւնները անարատ պահել ջանալը՝ ազգասիրութեան ճշմարիտ նշաններէն մէկը պիտի ըլլայ. անոր համար ազգասէր ընթերցողաց ալ հարկաւ սիրելի կ'ըլլան այսպիսի տեղեկութիւնները:

Ինչպէս որ է գրին փափուկը ունինք մեր լեզուին մէջ, որ է եչը՝, այսպէս ալ օ գրին փափուկը կայ, և է * գիրը:

() գրին հնչմունքը այնպէս յայտնի է որ բացատրութեան կարօտ չէ. բայց * գրինը ամէնքը չեն գիտեր: Ըստ բուն հնչմունքն է ու, շուտով հնչուած, ինչպէս որ գրին անունէն ալ կ'իմացուի. և յայտնի է որ մեր լեզուին փափուկութիւններուն մէկն

1 Տես երես 44:

ալ աս է: Ըհա Ընգողացիք ալ իրենց լեզուին սկզբնական W գիրը փափուկ ձանձնալով կը ջանան հնչմունքը ճիշդ պահել. ուստի մեծ սխալ կը համարին՝ թէ որ մէկը want բառը ունի հնչելու տեղը՝ վնի հնչէ: Կմանապէս Խտալացիք լատին լեզուի բառերը փափկացրնելով, շատ բառերուն օ գիրը ու դարձուցեր են իրենց լեզուին մէջ. ինչպէս,

- Լտ. bonus պոնուս, իտ. buono պոնո կիփոնուս.
- focus ֆոչուս, — fuoco ֆուչո կիփոչուս.
- jocus յոչուս, — giuoco ճիւչո կիփոչուս.
- tonus թոնուս, — tuono թոնո կիփոնուս, ևն:

Բայց մեր ազգին մէջ աս գրիս վրայ ալ քանի մը տեսակ սխալ հնչմունք մտած է. գլխաւորները ասոնք են.

Ա. Բառերուն մէջ շատը այնպէս կը հնչեն ու՝ իբր թէ օ գրուած ըլլար: Ըստ հնչումը թանձր ըլլալէն զատ աս պակասութիւնս ալ ունի, որ շատ բառերուն նշանակութիւնն ալ կը փոխուի. օրինակի համար աս բառերուս ուն օ հնչուի նէ, ուրիշ բառ կ'ըլլան.

- խոլ, ուտեղ, խոլ, ինչդ.
- Հոտ, (գոգոտ), Հոտ, (օր-րիտ).
- Ի հորէ, իտէն, Ի հորէ, հորմէ, ևն:

Բ. Բառերուն սկիզբն որ գրուի աս գիրը, ոմանք նոյնպէս օ կը հնչեն. ինչպէս՝ ողորմեա, ո՛վ, ոքք բառերը կը հնչեն օղորմեա, օ՛վ, օքք: Ոմանք ալ վրան վե՛վ մը դնելով կը հնչեն. զոր օրինակ կ'ըսեն վօղորմեա, վօ՛վ, վօքք, վօրդի, և այլն, որ երկուքն ալ մեծ մեծ սխալներ են:

Գ. Բուն հայաստանցոց մէջ Սշոյ գաւառին բնակիչները և ուրիշ քանի մը տեղուանք թէպէտ լաւ կը հնչեն աս գիրը, բայց ուրիշները ընդհանրապէս չափէ դուրս կը ձգմեն հընչմունքն ու ու՝ ըսելու տեղը կ'ըսեն ու՛ է. ու՛ էմն՝ ի նո՛ւ էցանէ, սո՛ւ էրա ու՛ էրդիս, և այլն:

Ոմանք ալ, ինչպէս Ս անեցիք, աւելի կը փոխեն հնչմունքն ու տաճկի էօ հնչմանը կը մօտեցընեն. զոր օրինակ * ըսելու տեղը կ'ըսեն քէօ, զոր ըսելու տեղը կ'ըսեն պէօր, և այլն: